

Ժ. ՏՐԻ 1898

Թիվ 5, ՄԱՅԻՍ



ԲԱՐՁՐԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐԱԽԱՏԳԻՏԱԿԱՆ

Տարեկան 10 ֆր. տիկի - 4 դր.: Վեցամուսաց՝ 6 ֆր. տիկի - 2 դր. 50 կ.: Մակար կարծիք 1 ֆր. - 50 կ.:



ՓՐԱՆԿԻՍԿՈՍ ՑՈՂՍԵՓ Ա. ԿԱՅՄՈՐ ԱԽՏՏՐԻՈՅ

Ըստ ամենալոր լուսանկարի արքունիկ լուսանկարիչ Կ. Պիծնէրի:

digitised by A.R.A.R. @

1848—1898.

Յիսուն գարուններ անցած են այն թագավորակ ճակոտին վրայէն, ուր կը կորդացուին որոշ՝ “բարօրութիւն, եւ ազատութիւն, բառերը: Մեր խօսքը Փրանկիսկոս Յովակի ։։։ Կայսեր պատկերին վրայ է, որով զարդարած ենք պատու “Հանդէս Շնօթեայ”, առաջնին էջը: Հարկ մը չնք տեսներ սիրելի եւ թերեւո ամէնէն առելի ժողովդական, կայսեր մը դրուամբն ընել մեր անձուկ էջերուն մէջ Իսպ մեր մերձաւոր ու հեռաւոր ընթերցողաց առջեւ անտարակից պատասխանատու կը մնանք, եթէ այս 1898 տարւոյն նշանակութիւնը մօտէն չափակիրացնենք անոնց առջեւ, քանի որ Մայիս 7ին կը սկսի համլիսաւթեանց այնպիսի շաբք մը, որոնց շատ քիչ անդամ հանդիսակայցր համապացած է Ա ի իննա:

Աւատրիկան տէրութեան ամէն հպատակ ազգին ու անհատին համար ամ ձկանօք սպասուած տարւոյն գուռը կը բանայ Մայիսը: Ինութեան զարթման հետ կը զարթմուն Գահակալութեան յիմնամեայ յորելեանին համար եղած պատրաստութիւնները Եթէ Դեկտեմբեր 26 անմոռաց յիշատակաց օր է Փրանկիսկոս Յովակի կայսեր մեծարողաց համար, ոչնիշ նուազ նշանաւոր է Մայիսն ալ, քոնի որ “հպատակներու եւ մեծարողներու”, սերն ու գուրգուրանքը սկիզբ պիտի առնու այս ամիս, շքեղ ցուցահանդէններով, մարդասիրական հաստատութիւններով, փողոցահանդէններով, ջահագնացքներով եւն: Մայիսի 7րորդ օրը՝ Ծաքրունի կայսրը պիտի անցընէ իւր աշաց առջեւէն իրը ի հայելո՞ց, պին ամէն յառաջադիմութիւնները, զարգացումները, կատարելագործութիւններն եւն, որոնք թէ արուեստից եւ թէ գիտութեանց մէջ զգակի եղած են: Եթէ Ըստի դժմէհայեաց աշքերն ալ՝ իրը խաւարին կէտեր պիտի նշմարուին այս յիմնամեայ “արթ-անց”, տեսլարանին վրայ, սակայն պիտի նուազնն այս սեւ կէտերը, Փրանկիսկոս Յովակի Կայսեր ուրիշ մեծագործութեանց առջեւ: “Պարծք եւ ոչ խօսք”, այս եղած է մեր Եցամեայ կայսեր բնաբանն, որ ի յաջորդս պիտի լուսաւորուի: “Օսերեն իրենց յիշողութեան, իսկ երիտասարդք՝ պատմութեան էջերուն խորհրդակցութեան պէտք են զիմել, եւ 1848 տարւոյն՝ համայն Խըրոպայի եւ ի մասնասորի Աւատրիայի վիճակն աշքի առջեւ թիրել. եւ այն ատեն միայն կարելի է թերեւու միայն ընդ աղօս, մեր Յորելեարին արժանիքն ու ձիթերն իմանալ: “Ճին-եւ նոր”, դրութեանց, “միահիծան եւ համերաշխ, վարչութեան, “Հիւաւանդ եւ ազատական, աշխարհահայեացքի բուռն պայքարի անցման ժամանակը, երբ իշխանութեան կարգն ու սարքը խոզդ հսանքը սպասնալից կողողէր միջն Խըրոպան, Աւատրիա ընդհանուր վանդին առջեւ ուներ եւ ներքին առելի ահաւոր վոանդ մը, — այլազան մանր ազգութեանց խոռուն գէզը՝ որուն մէջ կը պակասի գոնէ ցիտակցական կապը: Գերգինանդ Ե. Կայսեր հրաժարանակը, եւ Նըրբետուքս Փրանկիսկոս Կարուս հօրն ի շնորհս իւր որդւոյն կամաւոր գահամերժութեամբը, 18 տարեկան պատանին Կայսր կը հրատապակուի 1848 դիւն. 2ին. մէկ ձեռքն առած տէրութեան սանձը, մի. ս ձեռքը՝ առանձնաշնորհութեանց առատարաշխ ամանդին շնչւրը — կը խաղաղէ քաղաքական երկապաւկիչ պատերազմը, կը առնձահարէ լնդգոզող ազգութեանց դժպատէն սանձութիւնները: Յածող եր մահամերձ կործանան ժամանակ՝ տէրութեան հիմնաց արուած իրամանկրակատը, ողիներն հանդպարաեցան, յուզմունք զարդեցան եւ 18ամեայ պատանին իւր 50ամեայ եւ — ով գիտ: — իւր 75ամեայ ապագայ վար-

չութեան ատակութեան ապահովիչ նշանները տուած էր: Հարկ էր հաստատուածը զօրացընել: Ըստ այս՝ Կախախնամութենէ ընտրուած պատասխնի Մարիամ Թակեղայի օրերը կրկնուեցան . . .: Վաստանութեան ոսկեզիլ տարեգրաց մէջ բաւական էր — ըստ մեղ — այս մի միակ յաջուակոնինելով: Աւարիացոց մը սրբին մէջ անպայման սէր զարթուցունելու այս աշխոյժ պատանի կայսեր անձին նկատմակի: Բայց չէ: Հարկ էր

Փրանկիսկոս Յովակի Կայսեր մտածած զարգացումն ալ տալիւր հսկասակաց . . .: Բացաւ ամէն դիտնականի առջեւ լայնածաւալ ասպարէներ, արուեստից ու գիտութեանց կածաները բազմապատկեցան եւ միով բանի՝ այս կայսեր ժամանակ, մանաւանդ այս վերջին 20տարիներու շնչանին մէջ, Պէննա իրաւամբ ժառանգեց “Ուծ”, անունը . . .

Աքասքին են այս մեծագործութիւնները, բայց արտաքինը հայելին է ներքնյոյն: Հարկ չէ յիշասակել կենդանի կայսեր մը ներկին յատկութիւնները, իբր ամէն առթիւ եւ կինացամէն պալագայի մէջ ցոյց տուած անհամեմատ բարեպաշտութիւնը, իբր Կայսր՝ Նկեղեցւ ցոյցոց տուած յարևմտու հսկասակութիւնը. “Ղուաքելակն Ահա հափառութիւնն, ախտողոն յաշտ կրանկիսկոս Յովակի Կայսեր ունի իւր թագին չափ եւ թերեւս աւելի յարգ ու պատիւ . . .: Կահապեաւա-

ՓՐԱՆԿԻՆԿՈՍ ՅՈՎԱԿԻ Ա. ԿԱՍԵՐ
1848ին գահակառութեան տարի:



կան ընտանեաց իրը հայր՝ միշտ այլոց երջանկութիւն ուղած եւ ըրած է, թէպէտ ինքն զգիուեցաւ ընտանեկան սեպհական երջանկութիւնն: Եհազին էր գահաժառանգին մահաւակի կայսեր կրած հարուածը, բայց աղաւաններայ էր նաեւ ժուժկալ համերութիւնը . . .: Եյս ժողովրդական կայսեր յատկութիւնները ծանօթ Պէն ամէն Աւստրիացւոյ ծերուն ու պատանւոյն . . .: Աը թօղոնն զիսենք իրենց պքանչացման մէջ, հրաւիրելով մեր հայ ընթերցողները՝ կայսեր մեղի նկատմամբ ցոյց տուած հոգածութեանց ու հայրագութ խնամոց:

1894—1897ի գմբակնտ դէպքերուն վրայ՝ որոնք արժանէն աւելի գրաւած են Նոելունի Կայսեր մտազրութիւնը, եւ քիւերուն ծանօթ է, պիտի շնօսմիք. որովհետեւ այսպիսի հանդիսական ուրախութեանց առթիւ՝ տիխրականները կրնան գուշակուիլ, բայց մանրամասն իշշատափէլ յարմար չէ . . . : Վիշտափէնք միայն համառօտին Հարսութիւնն տան այս արժանընձիւղ շառաւղին ուղղակի Վ իշտափէնական Միկիթարեանց ըրած շնորհներով՝ անուղղակի հայ ազգին ըրած բարութիւնները: Խթէ Վ իշտափէնական Միկիթարեանց պարտականն են իրենց գյութիւնը՝ յիս Եսուուծոյ Կախանամութեան, Մարիամ Յօներից զա մեծ Կայսրութիւնն, ի Վ իշտափէնա հաստատութիւնը պարտականն են Գրանց եւ Գիւրցինսանդ Կայսերաց, իսկ զարգացումն ու պահպանութիւնը՝ Գրանկիսկոս Յովսէփ Կայսեր: Մեր շնորհակալու յիշողութեան առջեւ կը ներկայանց 1848ի վտանգալից յուղմնոց ժամանակ Միկիթարեանց տպարանին սպառնացած վտանգ մը՝ որ պիտի զոյէր հայ բանակիրութիւնն իւր զարգացման նպաստի թեւերէն, յափշտակելով ի սպառ հայ ազգէն Վ իշտափաղպարփին մէջ բաւական զարգացեալ տպարան մ'ունենալու փառքը . . . : Սպառնակեաց վերջին վայրկենին՝ որ խորտակման պիտի գատապարտուեին մտնուները, սաւառանեցաւ աւստրիական արծուին եւ Հովհաննոյն տակ տուած շուարած հայ Միհարանութիւն մը: Ուշափ երախտագիտութեամբ կը յիշուի ցայսօր Միհարանութիւնն տարեգրաց մէջ երիխտասարդ Կայսեր անձնական հովանաւորութիւնն, որ բաց ասկից շատ առիթներու մէջ ալ վայելած ենք եւ կը վայելնք: Խթէ արդար են եւ անկեղծ՝ աղցային անհամաներու եւ օրգաններու տուած առանձնական եւ Հրապարակական վկայութիւնը, թէ Վ իշտափի Միկիթարեանց տպարանը պատուաբքը է հայ ազգին, — եւ մենք պատճառ չենք տեսներ այս վկայութեան արդարութեան եւ անկեղծութեան վրայ կասկածելու — ուրիմն կը հաստատուի մեր իսօսն ալ՝ թէ Վ իշտափի Միկիթարեանց Վ անդիքն եւ տպարանին ցոյց տուած պաշտպանութեամիրը “անուղղակի հայ ազգին մեծ բարիք ըրած է, Փրանկիսկոս Յովսէփ Կայսր:

Միհարանութիւնն ջանացած է, որ այս Մայիսին Վ իշտափի մեծ բացուելի մեծ Յուցահանդիսին՝ իր Վ իշտափի ամենահին տպարաններէն մէկը, մանակցելով շքեղացնէ այս սիրելի Կայսեր ի պատճ կատարուած հանդիսութեանց փայլը եւ — ինչպէս կը յուսանք — Հայ ազգին գրականութեան եւ գործունելութեան սպառի բերող եղանակաւ, որուն վրայ քիչ ետքն առիթ պիտի ունենանք զոյլու. սակայն այս արգելք չըլլար, որ այս աթիւ իսկ հրապարական կրկնենք մէր պատարուղին մաղթաները վասն թամկաղին կինաց այսպիսի Խարերագի մը, որուն գահակալութեան առաջին ժամն իսկ բարօրութիւնն շնորհած է իւր հայտակաց եւ պաշտպաննելոց, պարզեւած է իւր պաշտպանութիւնն նեղելոց եւ զիրծ կացուցած է վասններէն Միհարանութեան մը գյութիւնն ու գործունելութիւնը: Արքիական երախտագիտութեամբ կը ձայնակցնք այսօր բիւրաւորներու եւ միջինաւորներու ի խորոց սրտի ելած մաղթական աղօթից, մասուցանելով զայն յոտս գահցից այս Մեծագոր եւ Յարերար Կայսեր, իր նուել շնորհակալու մասց.

“Պահէ՛ Եսուուած ու պաշտպանէ
Կայսրն ու երկիր մեր անքուն:
Պ արէ՝ առած ցի Կրօնէ,
Եա զմեղ ձեռօք իմաստուն,,”

ԽՄԳԿՐԱՒԹԵՒՆ “ՀԱՆԴԵՍ ԱՍԽՈՐԵԱՅԻ,,